

ձրութեամբ ցիցերով շրջափակ մը ձեաց յուցած էին, ցիցերը գետնի մէջ խոթելով և ոլորած կեղեւէ շուաններ մէկմէկու կապելով։ Զիերը խմբովին այս շրջանակին մէջ յարձըկեցան, առանց քննելու և առանց իսկ տեսնելու, և բոլոր շրջափակ լեցուեցաւ։ Այն ատեն որսորդներն առանց վախի յարձըկեցան անոնց դիմացը, և հանդերձ կենաց վտանգաւ արդիլեցին զանոնք, մինչդեռ ուրիշներն ալ շրջանակը կը փակէին։ Գրեթէ 1,500 գեղեցիկ վայրի ձիեր մէկ հարուածով բռնուեցան։

Սակայն մեծ կոիւ մը բացուեցաւ կրծին մէջ որսորդներուն և մնացած ջոկատին հետ։ Զիերն այն նեղ միջոցին մէջ փակուած՝ կը ջախային անցք մը բանալ նորէն փախչելու համար։ Կը խըխնջային, կից կ'արձըկէին և կատաղութեամբ կը ջախջախէին ինչ բանի որ հասնէին։ Շատ որսորդներ իրենց ձիերէն վար ինկան և անոնցմէ կոխսկըրտուեցան։ Բոլոր երիտասարդութեան եռանդեամբ, իրենցմէ մէկը ինչուան ձիոց խմբին մէջտեղը գացած էր, յանկարծակի իր ձին կից մը առաւ՝ որ առջնի որունգը կոտրեց չը հեծնելու շափ, և գետին տապալեցաւ վրայի ձիւորին հետ։

Երիտասարդն կայծակի արագութք շուտ մը ոտք ելաւ, և մոտածման պէս երագ՝ բռնելով առաջին հանդիպած ձիուն բաշը, ցատքեց անոր կոնակը և ծնկուրները սղմելով վրան կեցաւ։ Ան ատեն զարմանալի բան մը հանդիպեցաւ, չըլսուած կոիւ մը ձիուն և մարդուն մէջ։ Ազատասուն կենանին կատղեցաւ տեսնելով որ իր կոնակն անպատուեցաւ բեռ կրելով։ Կը ցատքըտէր, երկու ոտքի վրայ կ'ելլար, կը զայրանար, կը խըրխընջար, կից կը զարնէր։ բայց ամեն բան անօդուած էր, ձիւորին հաստատ կը կենար։ Քանի որ կըրճին մէջն էր՝ ձին նեղուած իր ընկերաց մէջ չը կրցաւ իր ուղածն ընել իր կրած բեռէն ազատելու համար։ բայց հազիւթէ դաշտին մէջ մտաւ՝ գլուխը վեր վեր յուց, ետեւ ետեւ շատ մը ցատքըտեց

և յանկարծօրէն սկսաւ շիտակ վաղել այնպիսի երագութեամբ որ ձիաւորին շունչը կը բռնուէր։ Սակայն ասիկա քակեց իր վրզնոցը, և պատրաստեց խաղալու հանդէսին վերջի տեսիլը, որ կը սպառնար իրեն մահուամբը լմբննալու։ Զին կոուին կերպը փոխեց, շիտակ կը վաղէր դէպ ՚ի գետը, կարծես թէ աւելի ուղելով խղդուելու ձիաւորին հետ քան թէ յաղթուելու։ Որսորդները կը դիտէին մեծ հետաքննութեամբ և վախով այս սարսափելի ընթացքին այլևայլ հանդէսները. երբոր յանկարծակի ձին դարձեալ կերպը փոխեց, և երկու ոտքի վրայ ելաւ՝ որպէս զի իր բեռովը կոնակի վրայ թապըլտրկի։ Որսորդները տագնապի ձայնով մը կը պոռային։ Երիտասարդն ուժով մը ձիուն վիզը փաթթըլւեցաւ՝ այն վայրկեանին որ պէտի տապալէր, և իր վրզնոցովը անհնարին ճարտարութեամբը ձիուն աչքերը գոցեց։ Զին շուտ մը կուրացած, ինկաւ իր ոտքերուն վրայ՝ և այնպէս կեցաւ գողգողալով։ Այն ատեն յաղթողն գետին իջաւ, երեսը ձիուն գիմուն մծտեցուց և քըթին ծակերէն փշեց, կամացուկ մը ճակատը քերելով։ Այս գործողութիւնս իրըն տասը վայրկեան մը տեսց. ձին կը փչէր և կը խըխնջար առանց համարձակելու տեղէն շարժելու։ Մեկսիկացին նորէն ցատքեց անոր կըռնակը, հանեց թաշկինակը անոր աշաց վրայէն. ձին ապշած մնաց. նուաճուած էր։

ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք

Անտոն Մուրադորի. — Մոտենայի քսութեան վինեօլա բառած պղտիկ երկրին մէջ յամին 1680 բաւական բաղմութեամբ աշակերտաց պղտիկ դըպըոց մը կար։ Օր մը այն աշակերտներէն աւելի պատուհանին մօտ եղողներն երբեմն երբեմն ոտք ելնալով պատուհանէն դուրս կը նայէին. այս բանս վար.

ժապետին աչքին զարնելով, նշան կ'ընէ
որ հանդարտ կենան։ Բայց երկրորդ
օրը դարձեալ տեսնալով որ նոյնը կը
կրկնեն, անձամբ կ'ելլայ ու կամաց կա-
մաց այն պատուհանին կը մօտենայ ու
պղտիկ տղու մը զլուխ կը տեսնայ. դուրս
կ'ելլայ ու կը գտնէ որ ուժը կտմ ինը
տարեկան հին զգեստներով և գրե-
թէ ցրտէն սառած տղայ մը հոն դուրս
պատին կոթընած կեցեր է։ Երհարցընէ
թէ ինչու կը կենայ ամեն օր ցրտին այն
պատուհանին տակ։ Պարոն, կ'ըսէ տը-
ղան, իմ հայրս զիս դպրոց խաւրելու
կարողութիւն չունի. բայց ես որ շատ
կը փափաքիմ քիչ մը բան սորվելու՝
հոս կու գամ' կը կենամ որ ձեր դասա-
խոսութիւնները մտիկ ընեմ։ Եթէ ճշ-
մարիտ է այդ ըսածդ, կ'ըսէ վարժապե-
տը, շուտ ըսէ ինծի նայիմ այս առաւօտ

իմ աշակերտացս ինչ սորվեցուցի. տը-
ղան առանց ամեննեին շփոթելու իր լսած
ամբողջ դասը կը կրկնէ։ Երէկ ինչ բան
կը բացատրէի, կ'ըսէ վարժապետը. —
Այս՝ այն։ Միւս օրը . . . :

Կարճ ըսելով լսած դասերէն բան մը
չէր մուցած։ Վարժապետը ապշած համ
բուրեց այն ազնիւ տղան ու իր դպրոցն
առաւ։ Այս պատանեակն իր քսան ու
երկու տարուան հասակին՝ Միլանի մէջ
պատմութեան վարժապետ էր, և իր
երեսլի երկասիրութեանցը համար՝ ո-
րոնցմով լուսաւորեց իր հայրենեաց
պատմութիւնքը, Հայր իտալական
պատմութեան պատուանունն ընդու-
նեցաւ։ Այս պատանեակն էր՝ Լոդովի-
կոս Անտոն Մուրադորի, որուն ծննդեան
(1672) երկուհարիւրերորդ տարին է
այս տարի։

ՄԱՐԻ ԵՒ Ա.ՐՏՈՅՏ

Գեղեցկաշուք հովտի մը մէջ
Ատոքացեալ հասկերու տակ,
Արտոյտն համեստ սիրուելէն վերջ,
Խընամէր իր սիրուն զաւակք։
Կըուկըուացող Մարի խաթուն
Անյագ փորին պատճառաւ
Եկաւ հովտիս մէջ իջաւ.
Հանդիպելով մօրն այն սիրուն,
Որ բերանով խածած ճըճիք
Դարձեր կու գար իրեն բունիկ,
— « Երնեկ, ասաց, քեզ մարիկ,
« Հազար երնեկ, քեզ Արտոյտ,
« Որ քոյ սիրոյդ արգասկք
« Կը տաքցընես 'ի ծոցոյդ,
« Եւ անխըռուով հանդստեամբ
« Կու տաս նոցա կեր ու ջամբ։